

## ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ\*

Հայ պարբերական մամուլին անդրադառնալու ժամանակ դժուար է, եթէ ոչ անկարելի, անտեսել Մխիթարեան միաբանութեան ներդրումը անոր ծնունդին, զարգացման եւ պատմութեան:

Արդարեւ, Մխիթարեան հմուտ հայրերու երիտասարդ ու խանդավառ, հայրենասէր ու ազգատոչոր ջանքերով ծնունդ առին, զարգացման ու հասունցան ժամանակներու պահանջին համաձայն, «Բազմավէպ»ն ու «Հանդէս ամսօրեայ»ն, որոնք ժթ. դարու երկրորդ կէսէն մինչեւ օրս կը շարունակեն ջահակիրներ ըլլալ հայ պարբերական մամուլին: Կարիք չկայ անդամ մը եւս յիշելու, որ «Բազմավէպ»ը Եւրոպայի պարբերականներու նահապետի դափնեկիրն է առ այօր:

Բոլորիս յայտնի է, որ 1843ին, Հ. Գաբրիէլ Վ. Այվազովսկի այսպէս կը ստորագրէ, երիտասարդ վարդապետներու խմբակով մը յանձն կ'առնէ «Բազմավէպ անունով օրագիր մը հանելու, որ համառօտ՝ պարզ ու զուարժալի ոճով հասկըցընէ մեր ազգին, քէ հիմա Եւրոպային մէջ ո'քափ կամ ի'նչ կերպով առաջ կ'երթան ամէն տեսակ ուսմունքը, ի'նչ նոր գիւտերով ծաղկած են արհեստները, ի'նչ օգտակար տեղեկութիւններ կան աշխարհին այլեւայլ տեղերուն ու բնակիչներուն վրայ, ի'նչ ստոյգ փորձերով հաստատուած գիտելիքներ կան տնտեսութեան վրայ, կամ մարդուս կրթութեանն ու առողջութեանը վրայ»<sup>1</sup>:

\* Այս գեկոյցը Ազդարար պարբերականի 225 ամեակին առիթով կազմակերպուած «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևաւորման եւ պահպանման գործում. Ընտանիք, Հայրենիք, Եկեղեցի» գիտաժողովի ընթացքին կարդացուած է: Տե՛ս, Եղութեր հայ մամուլի 225-ամյակին մկրիւած գիտաժողովի (28-29 նոյեմբերի 2019), «Գիրք» հրտ., Երևան 2020, 105-113:

**Սակայն, ինչպէս ամէն ծնունդ, Բազմավէպն ալ լոյս աշխարհ եկաւ տարիներու նախապատրաստական, այլ փորձառութիւններու փոխանցման եւ գաղափարներու հասունացման շնորհիւ։ Առաջին խմբագիրն իսկ կ'անդրադառնայ այս իրականութեան, երբ կը գրէ։ «Իրաւ է որ 1800 քուականէն ինչուան 1820 մեր տպարանէն, անկէց եսո՞ն ալ ինչուան մօտ տարիներս ուրիշներէն, այլեւայլ բանասիրական ու բաղաբական օրագրութիւններ ելան, բայց անոնք ազգային վիճակին զանազան փոփոխութիւններուն պատճառաւը հիմա դադրած են»<sup>2</sup>։**

**Այս նախապատրաստական աշխատանքը կը պարտինք Հ. Ղուկաս Վ. Ինձիճեանին, առանց որու անհնար է պատկերացնել նախ եւ առաջ աշխարհաբարի օգտագործումը, ապա ժողովուրդի ծառայութեան այս նոր միջոցը, որ նուիրում կը պահանջէ, անձնուրացութիւն եւ յարատել աշխատանք։**

**Անուրանալի է, սակայն, որ այս բոլորը իրենց սկզբնաղբեւրը ունին Մեծն Միիթարի մէջ։**

**Եթէ պահ մը անտեսենք պատմութեան հոլովոյթն ու տպագրական արուեստագիտական սրընթաց զարգացումը, եւ յիսնամեակով մը շեղենք ժամանակի կորագիծը, այնպէս որ Միիթար Սերաստացին պատկերացնենք 1780ական կամ 90ական թուականներուն, առանց վարանելու կրնանք յայտարարել, որ Մեծն Միիթար կ'ունենար իր թերթը՝ անմիջականօրէն, ստէպ եւ աշխոյժ կերպով շփուելու համար իր պաշտելի Ազգի իւրաքանչիւր անհատի հետ։**

**Ամէն լուրջ գիտաշխատող ապահովաբար կը յանգի այս եղրակացութեան, աչքի առջեւ ունենալով Միիթարի ամբողջ կեանքի ընթացքին ցուցաբերած զգաստ ուշադրութիւնը եւ մանրախոյզ շրջահայեցութիւնը, որով կը քննէր ու կը զննէր ազգին վերաբերող որեւէ կարիք, հետաքրքրութիւն, օգտակարութիւն եւ անհրաժեշտութիւն, իր ամբողջ ոյժերով ընդառաջելու եւ լուծելու համար տուեալ բոլոր խնդիրները ի շահ եւ յօդուտ մեր ազգի բարձրացման, զարգացման եւ մրցունակութեան՝ նկատմամբ առաջատար այլ ազգերու։**

1 Բազմավէպ, Յառաջաբան, Ա(1843), թիւ 1, 4:

2 Անդ։

Ան իր այս կամքն իրագործեց անկարելին ընելով, հնարաւորին չափ տարբեր օգտաշատ գիրքերու հրատարակութեամբ՝ օգնութեան հասնելու իր հայրենակիցներու հոգեւոր եւ մտաւոր, կրօնական եւ մշակութային վերելքին: Զմոռնանք, որ Մեծն Մխիթար Այբբենարան եւ հայատառ տաճկերէնով հայերէնի Քերականութիւն հրատարակելով, տառածանաչութենէն յանձն կ'առնէր սկսիլ իր սիրելի ժողովուրդի դաստիարակութիւնը:

Հիմնագրի սկզբունքներուն նախանձախնդիր եւ տուած ուղղութիւններուն իսկական ժառանգորդ եւ շարունակող, Մխիթարի աշակերտները առիթը բաց չթողեցին սեփական տպարան ունենալու, գիտութեան զարգացումին համընթաց քայլ պահելու եւ հնարաւորութիւնը ստեղելու՝ մամուլի միջոցով ծառայելու ազգի հոգեւոր օգուտին եւ լուսաւորութեան:

Պարբերական մամուլն ալ իր ջահակիրները ունեցաւ, եւ այսպէս, տարբեր ժամանակներ, Մխիթարեան միաբանութեան զոյգ ճիւղերու տարբեր հայրեր ստանձնեցին իրենց ներդրումով վերելքն ապահովել այդ իրականութեան:

Անուրանալի է Հ. Ղուկաս Վրդ. Ինճիճեանի ներդրումը թէ՝ պարբերական մամուլի ծնունդին եւ թէ՝ աշխարհաբար լեզուի օգտագործումին: Իր իսկ խօսքերը մէջբերելով, կը սքանչանանք հետեւեալ արտայայտութեամբ. «Սիրելի ինձ ո՛չ զգիտութիւն իմ յայտ առնել, այլ զտգէտն զիտուն առնեն»<sup>3</sup>: Ամբարած գիտելիքները, քաղաքական կամ պատմական նորութիւններն ու տեղեկութիւնները, ինչպէս նաեւ արուեստի եւ գիտութեան տարբեր բնագաւոռներու նորանոր ձեռքբերումները հասանելի դարձնել ժողովուրդին. ահաւասիկ գերազոյն նպատակը որ կը մղէ գործելու՝ անխոնջ աշխատանքով սեփական ժողովուրդի զաւակներուն փոխանցելու, կամը ջելու եւ օգտակար դառնալու համար:

Եղանակ Բիւզանդեանի «Առաջին թիւը լոյս կը տեսնէր հետեւաբար 1800ին: Մեծապէս գնահատելի գործ մը այդ ժամանակին համար, որով իհմը կը դրուեր ազգին մեջ առաջին անգամ աշխարհաբար լեզուով կատարուած լրագրութեան»<sup>4</sup>:

3 Եղանակ Բիւզանդեանի, 1813, 2:

4 ՃԱՆԱՇԵՆՆ, Հ.Մ., Բազմավէպի առաջին դարադարձը 1843-1943, ի Բազմավէպ, ՃԱ (1943), թիւ 1-6, 3:

«Եթե լրագրական առաջնութեան իրաւունքը Ազդարար թերթին է,- կը գրէ Հ. Գաբրիէլ Վ. Այվազովսքի,- հրատարակուած Մատրասի մէջ 1794ին ... ժողովրդական շարժումը ժողովրդական լեզուով՝ Մխիթարեանց գործն է եւ ամենէն առաջ Տարեգրութիւնի հատորթերու հեղինակին»<sup>5</sup>.

Հ. Գրիգոր Խապարաճեանը եւս «Դիտակ Բիւզանդեան»ի յառաջաբանին մէջ այսպէս կ'արտայայտուի. «Ասկէց ի զատ կը յուսանք որ ամմէնքը ասկէ ետեւ՝ աս քութը աս Դիտակ բիւզանդեանը փնտուեն, ամմէնքը աս վրամին տանին թերեն ինչպէս մէկ կարթատես մը իր աշքնոցը. իր դիտակը՝ ու ասով իրենց ընկերութիւնը իրենց խօրաքան անուշցընեն, ու ասով համը առնելով գիտութեան, կարդալու ու ուսման ետեւէ ընին ամմէն մէկը որչափ որ կրնան, ու իրենց գաւկըները կարդալու ու ուսման տան. պօշ պարապ ատեն անցընելները խափանվի. գերեմ ինչպէս որ կ'ըսէ Սենեքայ՝ “պարապ ատեն անցընելը առանց բան մը կարդալու՝ մահ մըն է, ու ողջ ողջ մարդու գերեզման”. ու մէկ ուրիշ փիլիսոփայ մըն ալ կ'ըսէ. “ինչպէս առողջութիւնը մեր մարմնոյն մէկ երջանկութիւն մըն է, այսպէս ալ կարդալը գիտութիւնը մեր հոգւոյն”»<sup>6</sup>:

**Իսկ աշխարհաբար լեզուն օգտագործելու հիմնաւորումը՝ այսպէս կու տայ. «ամա որովհետեւ մենծ մասը՝ մանաւանդ նաև կնքտիք պիլէ, որոնք կարդալ գիտեն, գրաբառը դժար կը հասկընան. ասոնց ամմէնուն խաքըրը խօշ ընելու համար ու իրենք ուրախացընելու համար, այսպէս աշխարհաբար՝ պարզ դիւրին ռեռով մը գրենք, որ ամմէնքը օգտին շահին, ու ամմէն մէկը իրեն վիճակին կեօրէ, իրեն գիտութեանը կեօրէ տեղեակ ըլլան աշխարհիս մէջ եղած բաներուն վըրայ»<sup>7</sup>:**

«Դիտակ Բիւզանդեան»ը 1812-1816 տարիներուն կը հրատարակուի երկշաբաթական պարբերականութեամբ, եւ իրար յաջորդող երեք վարդապետներ կ'ունենայ որպէս խմբագիր. Հ. Գրիգոր Վրդ. Խապարաճեան, Հ. Մատաթիա Վրդ. Փիւսկիւլեան եւ Հ. Մանուէլ Վրդ. Ջախջախեան:

5 Յառաջարան, ի Բազմավէպ, Ա (1843), թիւ 1, 3:

6 ԽԱՊԱՐԱՃԵԱՆ, Հ. Գ., Առ պերճապայծառ եւ խմաստախորհ միարան պարոնայս, ի Դիտակ Բիւզանդեան, 1812, 5:

7 Նոյն:

**Հետեւաբար,** 1799էն մինչեւ Բազմավէպի ծնունդը՝ 1843, Մխիթարեան միաբանութեան մէջ տարբեր անձերու փորձերով խմորում մը տեղի կ'ունենար՝ ժողովուրդին օգտակար դառնալու, գիտելիք փոխանցելու, ընթերցումը քաջալերելու, դատարկաբանութիւնն ու պարապութիւնը վերացնելու համար:

«Եղանակ Բիւզանդիան»ի վերջին թիւէն՝ 1820էն քսաներեք տարի անց, Հ. Գաբրիէլ Վրդ. Այվազովսքիի գլխաւորութեամբ ծնունդ կ'առնէ «Բազմավէպ» պարբերաթերթը, նախորդ թերթերէ ձեռք բերուած բոլոր փորձառութիւններով եւ տեղեկացուածութեամբ: Գիտակցելով պարբերաթերթի յարատեւ աշխատանք պահանջող, աշխատատար եւ մաշեցնող բնոյթին, կը կազմուի խմբագրական մարմին, երիտասարդ անձնակազմով օժտուած, որ պարբերաբար կը թարմացուի նոր ուժերով: Ահա այստեղ եւս կը հայելանայ Մխիթարի գործելառոճը, միաբանական աշխատանքով յաւերժացնելու ձեռնարկած աշխատանքը:

Ազգի հանդէպ սէրը, նուրիրուածութիւնը, անկեղծ փափաքը՝ լուսաւոր բարձր մակարդակի վրայ տեսնելու սեփական հայրենակիցները, գիտակ նորութիւններուն, ինչպէս նաեւ քաջատեղեակ գրաբարի եւ նախնեաց գիտելիքներուն, ահաւասիկ այն ամէնը՝ որ կը մղեն Մխիթարի զաւակները՝ նուրիրուելու Բազմավէպի կայացման եւ ամրապնդման:

Եւրոպան էր չափանիշը զարգացուածութեան եւ մտաւոր թուիչքի: Ան օրինակ կը ծառայէր համընդհանուր գիտելիքներու զարկին եւ յատկապէս մամուլի նոր թափին. «յառաջադիմուրեան գլխաւոր պատճառներէն մէկն ալ Օրագիր կամ Լրագիր ըսուած գրուածքներն են, որ Եւրոպայի մէջ չէ թէ միայն ամէն ազգ կամ տէրութիւն, հապա նաև ամէն երեւելի քաղաքները ունին, եւ ումանք ինչուան բառասուն յիսուն տեսակն ալ աւելի: Աս գրուածքներուն մեծ օգուտը ան է որ հասարակ ժողովուրդն ալ ֆիչ ատենի մէջ ու առանց աշխատանքի, մանաւանի թէ զուարթանալով կրսորվի իմաստուն մարդիկներուն կամ ընկերութիւններուն գիտցածը ու մէշերնին խօսածը. որով ուսմունելը հասարակ բան մը կըլլայ ամէնուն, ու ամէնքն ալ անոր պտուղները կը վայելեն»<sup>8</sup>:

Եւրոպական յառաջադիմական արշաւի մասին անդրադառնալով, Հ. Գաբրիէլ Վ. Այվազովսքի կը ներկայացնէ որ Եւրոպան բազմաթիւ մշակութային օճախներով ողողուած է, եւ իրենց գոր-

8 Յառաջարան, ի Բազմավէպ, Ա. (1843), թ.1, 3:

**ծունչութեամբ եւ նորանոր գիւտեր կատարելու հետամուտ են, «մարդուս խելք սորվելու եւ իր բաղաքական կեանքը հանգստութեամբ ու երջանկութեամբ անցընելու համար»<sup>9</sup>:**

**Անշուշտ, այսպիսի օգտաշատ միջոցի առկայութեան, անհնար էր որ Միսիթարի աշակերտները չլծուէին այդ աշխատանքին՝ Ազգի լուսաւորութեան համար. «... նշմարիտ ազգասիրութիւնն է մեր առաջին յորդորողը ու բաջակերողը նաեւ աս աշխատանքին մէջ...»<sup>10</sup>, կը յայտարարէ Հ. Գաբրիէլ Վ. Այվազովսկի առաջին Բազմավէպի յառաջաբանին մէջ:**

«... կը յուսանե որ մեր օրագիրը ազգասիրաց փափաքը կատարէ, ու իհաւ առենի մէջ ազգին ուսումնական յառաջադիմութեանը վրայ աւելի մեծ տարբերութիւն մըն ալ ընէ: Այս յուսով մեր կողմանէ ամեննելին աշխատանք չենք խնայեր, բաւական է որ աշխատանքնիս օգտակար ու հանոյ ընենք մեր պատուական Ազգին»<sup>11</sup>:

**Միեւնոյն շունչով եւ հոգիով, միեւնոյն նուիրումով եւ համոզուածութեամբ, Վիեննայի Միսիթարեան հայրերն ալ կը սլանան այս ուղղութեամբ:**

**Նախ եւ առաջ Վիեննայի Միսիթարեան տպարանէն լոյս կը տեսնէ «Եւրոպա» շաբաթաթերթը (1847-1863), «միաբան աշխատակցութեամբ Հ. Յովսէկի Գաբրիէլանի, Հ. Փիլիպսու Ճամենեանի, Հ. Ա. Այտընեանի, Յովնանեաններու, Հ. Ե. Զագընեանի»<sup>12</sup>: Երբ այն արդէն երկշաբաթաթերթ կը դառնայ, ահա թէ ի՞նչ կը գրեն 1858ին տպագրուած «Եւրոպա, Օրագիր ընտանեկան», թերթի յառաջաբանին մէջ. «... մեր բոլոր ջանքն ու նիգը ան պիտ'որ ըլլայ, որ Եւրոպացւոց բարյականութեան ու բաղաքականութեան մէջ ծաղկած ազգերը աշքերնուս առջեւէն չիենացընենք, ու անոնցմէ մեղուի պէս բարին ու լաւը ընտրենք առնունք, եւ այսպէս մեր ազգին յառաջդիմութեան ու լուսաւորութեան նպաստաւոր ըլլանք: Աս է պատճառն որուն համար Լրագրիս անունն ալ ԵԽՐՈՊԱ անուանեցին, իբրեւ Եւրոպայի կրթեալ ազգերուն բարեկարգութեանը պատգամաւոր մը մեր ազգին»<sup>13</sup>:**

9 Անդ:

10 Անդ, 5-6:


11 Անդ, 6:

12 Ա.ԿԻՆԵԱՆ, Հ.Ն., Ակմարկ մը Վիեննական Միսիթարեան միարանութեան հարիւրամեայ գործունելութեան վրայ 1811-1911, ի Յուշարձան Գրական Ժողովածոյ, Մին. տպարան, Վիեննա 1911, 50:

13 Յայտարարութիւն Եւրոպա Լրագրոյն, ի ԵԽՐՈՊԱ օրագիր ընտանեկան, Ա. (1858), [թ]:


**Յստակ գաղափար կազմելու համար թէ «Բազմավէպ» եւ «Եւրոպայ» պարբերաթերթերու մէջ ի՞նչ նիւթեր շօշափուած են եւ Մխիթարեան զոյդ վանքերը ի՞նչ մատուցած են հայ հասարակութեան, միշտ մտահոգ ազգի հոգեւոր եւ մշակութային գիտելիքները ճոխացնելու եւ զարգացումը ապահովելու, սոռորեւ կը ներկայացնեմ Վենետիկ հրատարակուած «Բազմավէպ»ի առաջին տարուան, 1843ի յօդուածներու ցուցակը՝ ըստ բովանդակութեան եւ տարեկան կտրուածքով տոկոսային յարաբերութեամբ (Ակ. 1):**

Նկար 1



**Միեւնոյն սկզբունքով կը ներկայացնեմ նաեւ Վիեննայի Մխիթարեան հայրերու կողմէ հրատարակուած «Եւրոպա» թերթի 1858ի նոր շրջանի յօդուածներու ցուցակն ու տոկոսները (Ակ. 2):**

## Նկար 2



Մեծ էր խանդավառութիւնը, որ բռնկած էր միաբաններու սրտին մէջ, եւ իւրաքանչիւրը կը ծրագրէր իր սեփական ոյժն ու հնարաւորութիւնները դնել ի սպաս ժողովուրդին: «Ամէն աշխատութիւն յանձն կ'առնունք, բաւական որ աշխատութիւննիս հանելի ըլլայ մեր սիրելի ազգին»<sup>14</sup>:

Եւ ինչպէս բնութեան մէջ բազմազանութիւնը գեղեցկութեան նախաղրեալն է, այսպէս ալ մամուլի պարագային:

14 Անդ, [գ]:

«Լրագիրներու անրաւ ու անհամար շատութիւնը ան ազգերուն կրթութեան ու ժաղաքանութեան նշան մը կրնանք սեպել. ասով անօգուտ խօսակցութիւնները վերնալով. ընկերութեան մէջ կամ ժաղաքական բաներու կամ արուեստից ու վաճառականութեան եւ կամ գիտութեանց ու գիւտերու վրայ խօսք կ'ըլլայ»<sup>15</sup>:

**Եւրոպա թերթը 1847ին մինչեւ 1863 թուականը լոյս կը տեսնէ:** Ապա, որոշ ժամանակ յետոյ, 1887ին Գերպ. Արսէն արք. Այտընեանի աբբայութեան օրով, անոր տեղ կը սկսի հրատարակուիլ «Հանդէս Ամսօրեայ» պարբերաթերթը, որ մինչեւ օրս կը շարունակուի լոյս տեսնել Վիեննայի Միհիթարեան վանատունէն: Առաջին խմբագրական կազմը ձեւացած էր՝ Հ. Ղեւոնդ Վրդ. Յովնանեանէ, Հ. Յովհաննէս Վրդ. Թումայեանէ եւ Հ. Գրիգորիս Վրդ. Գալէմքեարեանէ:

Հանդէսի առաջին էջերուն կը գտնենք «Յայտարարութիւն» մը, որ կը բացայացէ նորովի կազմակերպուած թերթի հրապարակման պատճառները. «Յարատեւ գործել ժամանակին պահանջած փոփոխմամբ՝ - աւասիկ Յառաջադիմութիւն: ... հրապարակական թերթերու գործն եղած է ինքնին խորհրդածել ու դատել աշխարհի վրայ եւ աշխարհի առջեւ. որով ոչ միայն լրբեր՝ այլ եւ լրտես, այլ եւ դատաւոր կը հանդիսանան մարդկային գործոց ու խորհրդոց յառաջադէմ կամ յետախաղաց շարժման, եւայլն: Եթէ այս դիտողութիւնն լուէին, եթէ գործն ու խօսքն իրենց առած փոփոխութեամբն ի հրապարակ չելլիին, բանիներու համարակ կ'ըլլար թիւր գործել եւ թիւր ուսուցանել: - Եւ ա՛յս է օրագրի մ՝ իսկական նշանակութիւնը»<sup>16</sup>:

**Առողջ քննադատութեան եւ աչալուրջ հսկողութիւն իրականացնելու ծանր պատասխանատուութիւնը ստանձնելով, Հանդէս Ամսօրեան կ'ուզէ մարդկային գործերու յառաջադէմ նկրտումներուն երաշխիքը հանդիսանալ: Ճշմարտութեան դրօշը պարզած՝ հաստատակամ կը գրոհեն գիտութեան, մշակոյթի, բանասիրութեան անծայրածիր ասպարէքներէն ներս, լոյս ու յոյս ներշնչելով բաժանորդներուն եւ ընթերցողնեուն:**

«Աւասիկ մեր Ամսօրեայ հանդիսին հրապարակական դաւանութիւնն, ինչպէս որ սովոր է ամէն թերթ յասպարէզ ելած օրէն տալ հասարակութեան. այսինքն յիշեալ նշմարիտ տեսակէտէն դիտել, ըմբռնել եւ ըմբռնել տալ իրերը»<sup>17</sup>:

15 Անդ, [ա-ը]:

16 Յայտարարութիւն, ի Հանդէս Ամսօրեայ, Ա. (1887), թիւ 1, 1:

17 Անդ, 2:

**Բազմավիճի եւ Հանդէս Ամսօրեայի հրատարակումներուն գուգահեռ, Մխիթարեան բովին դուրս եկան տարբեր պարբերաթերթեր, յատկապէս նուիրուած մատղաշ սերունդներուն, նպատակ ունենալով միաւորել հայ երիտասարդ ուսանողները, իրարու ծանօթացնել Մխիթարեան տարբեր դպրոցներ յաճախող աշակերտները: Այսպէս՝ «Փունջ» Վիեննա (1911-1921), «Մխիթարեան Ընտանիք» Ս. Ղազար (1947-1966), «Հայ Ընտանիք» Ս. Ղազար (1969-1985; 1987), «Ուսումնարան» Պլովդիւ (1932-1942), «Սան» Կ. Պոլիս (1948-1972), «Տարեգիրք» Գահիրէ (1958-1962), «Վերելիք» Պէյրութ (1961-1974), «Վերելիք» Լու Անձելես (1981-1999), «Նոր Սան» Կ. Պոլիս (1991-), «Մխիթարեան Զայն» Լա Քրեսենթա (1992), «Մխիթար» Երեւան (1998-2002), «Մեղու» (2000-), «Մխիթարեան ընտանիք» Պէյրութ (2019):**

**Այսօր անկաշառ մարդու ճշմարտութեան դօղանջին է կարու համայն մարդկութիւնը:**

**Պատուէրով ուղղորդուած լրատուութիւնը, լղոգուած ու ծամածուու պատկերները, հայելացող կցկտուր տեղեկատուութիւնը չեն կրնար գոհացնել մարդկային ճշմարտատենչ հոգին: Դժբախտաբար, մամուլը այսօր վերածուած է ռազմադաշտի, ուր մտքեր կը կերտուին, գաղափարներ կը կառուցուին, թշնամիներ կը յօրինուին, պայքարներ կը մղուին, համոզումներ կը գոյացուին, պատկերացումներ կը ստեղծուին, ի շահ հարուստ եւ հզօր դեկավարներուն, ի հեճուկս ճշմարտութեան:**

**Կրկին անգամ կը գտնուինք առողջ եւ օգտակար միջոցի մը խեղաթիւրման առջեւ. ճշմարտութիւնը, գիտութիւնը, զարգացումը ապահովելու փոխարէն՝ սուտը, խեղաթիւրումը եւ լճացումը կը տիրեն:**

**Հնարաւոր է դուրս գալ այս փապուղիէն, սակայն հարկաւոր է լծուիլ միասնական եւ համընդհանուր ճիգերով ու ջանքերով, գիտակցելով որ «Մամուլի ազատութիւնը» վաճառքի առարկայ չէ:**

## Summary

### MEKHITARIAN CONGREGATION'S CONTRIBUTION FOR THE DEVELOPMENT OF THE ARMENIAN PRESS

Rev. Fr. SEROP TCHAMOURLIAN

The Mekhitarist Congregation, with its two historical Venice and Vienna branches, has always been attentive to and intent on using the best and most modern resources of the day for the benefit of the spiritual and intellectual development of the Armenian nation and its cultural progress.

Following the path of Abbot Mekhitar and the example set by him, all the Congregation's monks, without exception, each according to his own capacity, has worked with selfless dedication to take part in this sacred mission.

The media too is one of these resources, influential and accessible to all, with which the fathers from both Vienna and Venice seek to spread knowledge throughout the Armenian world, from items with practical application in daily life to high-flying philosophical questions and poetical compositions.

To raise the level of the nation according to European standards: this is the vision of our fathers. The pledge for everything: the truth.

Centuries have changed and the standards have been altered. Europe, which set the standard in the past, is on the brink of collapse and the truth is now relative. Only the free press can proclaim, inform and alert.